

տարրերութիւնը, որ կը յիշուի Վրնիփա-  
կիոս թէ.ի 28 Ապր. 1399ի կոնդակին  
մէջ, այս էր որ Միաբանողը «կարենան  
միս ուտել և հաւաքարար ստացուածք-  
ներ ու եկամուտներ ունենալ»; Զգեստի  
նկատմամբ ալ ճերմակ կնգուղ չունէին,  
այլ Քարոզչաց կարգին աշխատաւոր եղ-  
րաց պէս կը հազնէին. Իսկ վերջերը՝  
զգեստն ալ գոյնն ալ ժամանակին և տեղույ  
սովորութեանց կը յարմարցնէին:

Նոր հաստատութեան ծաւալումը այն-  
քան արագ եղած չի թուիր, ինչպէս ոմանց  
կը կարծեն, լտտին ծէսը տարածելու  
եռանդեան պատճառաւ: Սակայն որոշ է  
որ իրենց մեծագոյն ծաւալման ատեն հինգ  
«գաւառ» (այսինքն թեմ) և 52 վանց  
ունէին:

Ակիզբէն զլիաւոր աթոռը Քոնայի Ա.  
Աստուածածնայ վանքն էր, բայց յիսոյ  
Ազարաների կմէնայն Սլորց Վանքն եղաւ՝  
որ Նախիջևանու արքափակոպոսաց աթոռն  
էր: Ժի. զարու կէսերը Տարածման Հա-  
ւատոյ Ա. Ժողովոյն առուած տեղեկազրին  
մէջ, Քոնայ վանքն ալ անոնց թիւն է՝  
որոնցմէ «Խուլիխանի վերջին գաղանային  
պատերազմէբէն» (որով շուրջ 1736-47)՝  
Հայ Եղբարը քշուեցան: Նոյն բաղդէն  
չնչուեցան նաև Ազարաների վանքը որ  
Ազարատի ոտքը մեծ կալուածներ ունէր  
մինչ Ժի. զար»:

Ասէս վերջ հեղինակը կը խօսի ուրիշ  
չորս վանքերու վրայ ալ զնելով անոնց  
իւրաբանչւրին բահանայից և աշակեր-  
տաց թիւը կը զնէ Դոմինիկեանց դիւանին  
ճ վաւերաթուղթերուն ցուցակը, զորս  
անքառական կը գտնայ ուղղ զատաստան  
մ'ընելու համար Նախիջևանի գատափին և  
Միաբանողաց հին վայլուն ժամանակին  
վրայ, բայց շատ բան կարելի է գտնալ  
կ'ըսէ Տարածման Հաւատոյ դիւանին մէջ  
և շատ բաներ ալ կան հայ պատմազրաց  
գործերուն, և մանաւանդ Հ. Պ. Ալշանի  
Սրականին մէջ:

Յետոյ կը խօսի Նախիջևանի վրայ՝  
Միաբանող Եղբարը զլիաւոր աթոռն ըլ-  
ւալով: Որոշ չենց զիսեր կ'ըսէ թէ երը

մտաւ հոն լատին ծէսը. Ցովհ. իթ. պա-  
պին առ Զաքարիայ Նախիջևանու եպս.ի  
թուղթին (յորում կը յորդորէ հոնմէական  
միութիւնը և տօնացոյցն ընդունիլ), յայտնի  
է որ 1318ին զեռ մտած չէր: Հուսկ հա-  
մառօտիւ կը զնէ Նախիջևանի առաջնոր-  
դաց ցանկը կալանոսէն առնելով, որուն  
թերի և սխանիերով լի ըլլաւը կը ճանչ-  
նայ, և յիշելով որ Միաբար. Եղբարը իտա-  
լիոյ մէջ ալ վանցեր և տուներ ունէին՝  
կը վերջացնէ այս պատմական մասը:

«Հայ – Դոմինիկեան Մատենագիտու-  
թիւն» ըսելով կը հասկնայ թէ՝ Քարոզող  
և թէ անոնց աշակերտ Միաբանող Եղբարը  
գրութիւններն ու թարգմանութիւններն:

(Շարունակելի)

Հ. Գ. ՊԱՍՏՐԱՆ

## ՀՆԴԿԱՆԱՅԱՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, ՄԵՍՐՈՊ ՍԵԹԵԿԱՆԻ

(Շար. տես Բազմ. 1921 էջ 390)

Հայերուն Հնդկաստան ներազողթը կը  
թուազրէ Մեծ Մողոլներու կայսրութեան  
փառաւոր օրերէն ի կիր, և կը պատմէ  
պարագաներն՝ յորս Արքայ Մեծ իր Ակրա  
մայրաբազարին մէջ, 1562ին, իրենց հա-  
մար կանգնեց եկեղեցի մը՝ իրենց բրիս-  
տոնէական պաշտամունքը կատարելու հա-  
մար: Եւ այս պարագան յայտնի ապացոյց  
մ'է Հայ վաճառականներուն բարեպաշտ  
սովորութիւն՝ որով անոնց Հնդկաստանի  
որ զլիաւոր առերական կեղործներու մէջ  
ալ հաստատուէին, իրենց համար յատուկ  
եկեղեցի մը կը շինէին ու կը հայթայթէին:  
անոր մօտ զերեզմանահող մը՝ իրենց մե-  
ռեալներուն համար: Այս բարեպաշտ սովո-  
րութեան շնորհիւ, անոնք թէ կը հոգային  
իրենց կրօնական պէտքերը և թէ հաստա-  
տուն կը պահէին իրենց ազգային աւան-  
դութիւնը և ինքնութիւնը՝ օտար երկիր-  
ներու մէջ: Եթէ ասոնք՝ իրը վաճառական՝  
մեզի չթողուցին յարակից յիշառակազիր  
մը իրենց պատմութեան, թողուցին սակայն  
շատ մը դամբանական յուշակերտներ, ու-

ըոնցմէ կարելի է երևան քերել իրենց շարժութեամբ իւ Պր. Մեսրոպ Սեթեանի եռանդուն ջանքերուն վերապահուած էր անոնց օգնութեամբ՝ այսպիսի պատմութեան մը յօրինումը:

Իր խոհական կարծեաց համեմատ, Մողեան կայսրութեան անկումը, որուն յաջորդեցին անիշխանութեան խռովայոց ժամանակներ, մահազանգի հնչինը եղաւ հայերուն առևտրական գործառնութեանց: Ազգարի մեծ մայրաքաղաքին մէջ՝ յԱկրա՝ Պր. Սեթեան գտաւ հայոց հին գերեզմանատան մէջ հայ. զրարար արձանագրութիւններով ինը տապանաքարեր: Ասոնցմէ առաջինին վրայ զրուած է հետևեալը. «Այս է տապան հօնա Մուռատի, որ առ Քրիստոս փոխեցաւ «յամին 1645»: Հեղինակը Կ'ենթազրէ թէ՝ որովհետեւ եկեղեցին 1562ին հիմուած էր, շատ մ'ուրիշ մեռեալներ ալ հոն թագուած ըլլան մինչև 1701, որ է թուական վերջին արձանագրութեան»:

Պր. Սեթեան կը նկարազրէ թէ ինչպէն երկար տարիներ Հայաստան պատերազմի թատերավայր մ'եղա Պարսից և Թորքաց փոխ առ փոխ տիրապետութեան, որոնց կը ներկայացնեն իւլամական Շիա և Սիհնի հակառակ աղանդները, և թէ ինչպէս Պարսիկներն ու Թուրքերը հաւասարապէս աւերեցին ու քանդեցին երկիրը, որպէս զի խափանեն իրարու փոխազարձ իշխանութեան վերահաստատումը: Գլխաւորապէս հայ բնակիչներն էին՝ որ կը կրէին անոնց կրօնական ու քաջաքական հակառակութեանց չարազէտ արզասիցք. Կ այս նկատմամբ՝ հայոց պատմութեան մէջ կայ իրենց համար անմոռանալի ահաւոր զէպը մը:

Հեղինակը սոյն դէպքը կը նկարազրէ հետևեալ կերպով. — «Ճան Որսաւ, Պար- սից մեծ թագաւորը, թուրքերուն զէմ իր ասպատակութեանց մէկուն մէջ, առ սիթին ունեցաւ այցելեր առեարական « քաղաքը ջուղա՝ Երասմայ ափերուն « վրայ, ուր հարուստ քաղաքցիներ ար- քայավայել ընդունելութիւն մ'ըրին: Ա-

« նոնց հարստութիւնը շլացուց ազան « ու իորամանկ թագաւորին աշքերը, որ « այն վայրկենէն որոշեց ինքն ըլլալ ա- « նոնց տէր և իշխանը, վաղուց կը փա- « փաէքը զարգացնել իր երկիրն վաճա- « պականութիւնը, և որովհետեւ հպատակ- « ները զուրկ էին առետրական մեռ- « նարկու ոգիէն, մինչդեռ հայերը արդէն « ընդարձակ գործառնութիւն ունէին Հընդ- « կաստանի հետ, որոցեց այս վերջինննե- « ուն միջոցաւ բարզաւաճնել իր երկրին « վաճառականութիւնը՝ ուրիշ երկիրներու « մասնաւորապէս Հնդկաստանի հետ: իւ « իր այս սիրած ծրագիրը յառաջ տարաւ « ի վաս հայոց, որոնց դիրքն, իր վա- « ճառականներ այս շրջանին մէջ, նա- « խանձելի դարձած էր առետրական աշ- « խարհին: Նա իր զինուորներուն հրամա- « նազիր մը հանեց, զոր պարտէին կա- « տարել երեք օրուան մէջ, այսինքն թէ՝ « Ջուղա քաղաքը պիտի կործանէին հարթ « հաւասար ընելով զայն հողին հետ, ու « պիտի բռնազատէին բնակիչները թողուլ « իրենց տուներն ու գաղթել Փարսկաս- « տան: Դժբաղդ հայերը արցունըով ու « ողբերով այսպէս բռնազատուած էին « թողուլ ջուղա, և յիտ անպատմելի վըշ- « տերու և նեղութեանց, անոնցմէ շուրջ « տասուերկու հազար ընտանիցներ հասան « Ապահան, 1605ին, ուր սակայն Շահ « Արաս ամէն տեսակ հիւրասիրութիւն « ցոյց տուաւ անոնց: Նա ամէն ինամք « տարաւ իր հիւրերուն (!), ինչպէս ինը « կը կոչէր զանոնք, և իրենց շնորհեց « Ընդարձակ հող մը Զենտերուտի արուար- « ժաններուն մէջ: Հայ զաղութիւները հոն « հիմնեցին քաղաք մը՝ անուանելով զայն « Նոր Ջուղա ի յիշատակ հնոյն՝ զոր թու- « դուցեր էին »:

Հեղինակը կը պատմէ թէ հայերն հոն զարգացան, բայց Շահ Արասի վաստ յա- ջորդ մը, ուզելով գրաւել անոնց հարըս- տութիւնը, զանոնց տանջանքներու են- թարկեց. այդ պատճառաւ հարուստներն, իրենց ընտանիցն ու ինչքերը հետերնին առած, խոր զիշերուան մէջ թողուցին փա-

իսան քաղաքին՝ չձերբակալուելու համար։ Սպահանէն հասան Պասրա, ուրէկ նաւար-կեցին դէպ ի Հնդկաստան։ Իրենց մտած առաջին նաւահանգիստն էր Սուրաթ։ Հոս գաղթականութիւն մը հաստատեցին և հիմ-նեցին երկու եկեղեցիներ։ Ու յեռոյ կ'ա-ւելցնէ թէ Շուրաթ իր ցովի երկիրներով՝ մին եղաւ Հնդկաստանի այն մասերէն, որ էն առաջ սերտ յարաբերութիւն հաստա-տեցին Եկորպական երկիրներու հետ։

Հնդինակը երրորդ զվարու մէջ կը խօսի հայերուն Պեհարի և Պեհկալայի մէջ հաս-տատուելու մասին, և թէ ինչպէս անոնց մայուն կերպով հաստատուեցան Սայէ-տապատի մէջ (որ Մուրիշտապատի առե-տրական արուարձանն է), միւրմահի մը զօրութեամբ՝ զոր 1665ին հրատարակեց Օրունկզէպէ, Տնիհի Մողոլ կայսրը. «Սա-« յէտապատի մէջ — կ'ըսէ նա — հա-« յերը թանկագին ծառայութիւններ մա-« տուցին Պատուարժան Արևելեան Հընդ-« կաստանի Ընկերութեան՝ 1756 արկա-« ծալից տարւոյն մէջ, երբ Հողուէլ, ու « իր զերեվար ընկերները Մուրիշտապատ « տարուեցան Կալկաթայի Պէկ Հօրի եկե-« րական դէպէքն վերջ։ Ան միզի կը ծանօթացնէ թէ Պեհկալայի մէջ Հնագոյն քրիստոնեայ եկեղեցին է՝ Պանտելի հովվ-մէկական Կաթողիկէ եկեղեցին՝ Փորթու-կէջներէն կառուցուած 1599ին. անէ վերջ կու զայ Շինզուրայի հայկական եկեղեցին՝ Մարգար ընտանիքն հմանուած 1695ին, և աւարտուած 1697ին։ Եկեղեցին նուիրուած էր Ա. Յովհաննու կարապետի։ Երբ եկե-ղեցւոյն նուիրատուն վախճանեցաւ՝ նոյն տարւոյն մէջ իր տապանին վրայ հայերէն ոտանաւոր յիշատակագիր մը զրուեցաւ, որուն ընտիր թարգմանութիւնը կու տայ մեզ Պր. Աթթեան, և որ արժանի է մաս-նաւոր յիշատակութեան անոնց համար որ կը հետաքրքրուին Քրիստոնէութեան յու-քակերտներով։

Քրոմ. Երեւան (Շարայարելի) Գ. ՑԱՊԵՎԱՆ

## Գ. Բ. Ռ. Ե. Ա. Ն.

## Ա. Տ. Ա. Ն. Ե. Կ. Ր. Ի.

## Տ. Դ. Ա. Յ.

Զարածրքի, նիհար՝ զածած, պատանեկակ, լցնած զարբինէ մ'և կընողմէ մ'ոստայնանկ. Ժողովուրդի ծափիկ, մեծացած շարժիկն Ըստուելին տակը խոժոս։

Էռուիկ, բանկոնը բորդգրգուած, վիզը մերկ՝ Աղուոր էր իր սէք աշքերուն մէջ վայրագ։ Ըստահակի մը սուլումով կը Ժապուէր Անուատամին պաղպաջուն։

Դժոփիկ մը մէջ կորսուած հանճար մահկական. Արփիկ, ծողի մէջ կը վազէր անվեներ։ Եւ ամէն փոկ կարծես բըռնէր պիտի զայն Օճազալար զերդ պարոյր։

Ամէն մամլակ կարծես ուզէր բազգաթել Չըրճէլ միսերն անոր պատառ առ պատառ, Եւ ամէն ճանկ իր ծայրը սուր բենեռէլ Նըրբէն ձեռքին մէջ անոր։

Սակայն մութէն, սպառնալիքէն, վըտանգէն Կ'անցնէր անիշնայթուաբար, գեղեցիկ. Լուտանքներու, հայհոյութեանց մէջէն պիհծ՝ Անմնդ՝ անմնդ կ'անցնէր ան։

Մայրամուտին անդորրութիւն մ'երբ կապար Կը յարձակը գործ արախն վրայ մըրայլ, Եւ կը ճննչէր յօգնածութիւն մ'անանուն Կուրծքերը կին մարդերու,

Ոստայնանկներն երբ կապուտցած գէմիքիրավ Կ'աւարտէն գործն առանց խօսք մ'ընկնու, Կը թըրթըռար մեթէնայից մէջ արոփուն Զայն մը, ձայնիկ մը միակ։

Կ'երգէր անի... խոժոռադէմ այն վայրին Ոզին էր ան թէւազգեցիկ՝ աննըլու, Ումէր կը կողո մը ձեռքը, երգ մը բերանն Ու կուրծքին մէջ՝ մաշարայ։

... Քըշիկ քըշիկ տրկարացաւ։ — Տղոց համար Եղենաւոր է օդը ծանր ու անօսր. Որ կը մուէք ներս ժանտածուս փոշի՝ հոտ Կոկորդին մէջ տոչորուն։

... Քըշիկ քըշիկ ընկերւեցաւ։ Ցողոնւթիւնն Եղենաւոր է տղոց. — Խըստի կը ճընչէ Մարմիններուն վրայ, կը ծըծէ արիւնին Անազորյոյն եւ անգուլ։